

ՀԱՆԴԵՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

1881 ՏԱՐԻՈՅՆ

ՀԱՄԱՐՈՅ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Ապագային վրայ յոյս ունենալն՝ ի-
մաստասիրական մտածութիւն մ'է :

Գիտութեանց ամենայն մասին մէջ
յառաջադիմութեան օրէնքն այնպէս
կը մեկնուի, ինչպէս որ ՚ի մեքենակա-
նութեան միապէս արագութեան զօրու-
թիւնը, վասն զի յառաջադիմութեան
արագութիւնը միշտ աճելու վրայ է :
Զենք կրնար նախատեսել թէ մինչև ո՞ր
կէտն պիտի հասնինք, սակայն օրինա-
ւոր է լուսաւոր և մեծ ապագայ մը
նախագուշակել :

Ամս 1881 ճոխ էր գեղեցիկ գիտե-
րով և համբերատար հետազոտութէք,
որոնք օր մ' օգտակար պիտի ըլլան
մարդկութեան : Գիտութեանց մասնա-
կան յատկութիւն մ'է արդեանց քննու-
թեամբն սկզբանց առաջնորդելն . չոր,
զժուարիմաց և անօգուտ երեցաց զիւ-
տերն, ուշ կամ շուտ օգտակար, գոր-
ծադրական և գեղեցիկ սկզբան մը կ'ա-
ռաջնորդեն :

Մեքենականութիւնն ուսմանց մէջ
ամենօգտակարն է, որ շարժիչ զօրու-
թեան պատճառ կ'ըլլայ, և զայն կը
յարմարցընէ արուեստից պիտոյիցը :
Հանքածուղ չունեցող գաւառաց մէջ
շարժիչ զօրութիւնն մեծ առաջարկու-
թիւն մ'է, վասն զի առաջինն վերջնոյն
ամենայն հանգամանքները կը ներկա-
յացընէ : Լրացն գաղղիացին կրկին ան-
գամծանօթացուց մշտնչենաւոր շարժ-
ման խնդիրը : Մշտնչենաւոր շարժումնն
կամ թէ շարժում մը որ երկայն ժա-
մանակ տնէ, (միայն թէ մարմնոց մա-
շին մեքենայն շմասէ) այն ճօճանա-

կին զօրութիւնն է՝ որ ինքիրմէ կը լա-
րուի օրուան և գիշերուան ջերմութեան
աստիճանին փոփոխութեանց արդեամ-
բը : Վասն զի բնական օրէնք մ'է մե-
տաղական գաւազանին՝ ջերմութեան
ազդեցութենէն երկայնիլը . այս զօրու-
թիւնս ուրեմն կրնայ շարժիչ զօրու-
թեան յարմարիլ :

Մեքենականութիւնն ամենայն ջան-
քով կ'աշխատի զօրութիւն մը փոխել
ուրիշ տեղ, ուր որ բնականապէս ա-
ւելի հարկաւոր է, և կամ ջրվէժից ջուրը
փոխել ՚ի զօրութեան, իթէ այս խնդիրն
և առաջարկութիւնն լուծուի, կրնանք
ապահով ըլլալ մեր ապագայն վրայ:
Վասն զի շատ սաստիկ է ջրվէժներէն
ծագած մեքենական զօրութիւնն և
կրնայ երկրիս մակերեսութիւն վրայի ա-
մենայն գործիներն շարժել :

Անդգիւական վաճառանոցներուն մէջ
հանքածոյց գինը բարձրացած է, և օր
մը նաև բոլորովին պիտի պակսի. ե-
րանի թէ ջրվէժներէ, գետերէ, մակ-
ընթացութենէ և հողմերէ կարենա.
յինք արուեստից հարկաւոր եղած զօ-
րութիւնը գտնել: Մաշմամբ՝ մետաղա-
կան շղթայից և շուանաց զօրութիւնն
կը պակասի. ճնշեալ օդն և ջուրն աւելի
նուազ զայն կը կորանցընեն. բայց լա-
ւագոյն է քան զամենեսին ելեկտրակա-
նութիւնը : Կրամմի, Սիմէնսի և Բաշե-
նոդդոյի մեքենայից միջոցով շարժիչ
զօրութիւնն ելեկտրականութեան կը
փոխուի, և ուրիշ մեքենաներով ելեկ-
տրականութիւնը շարժիչ զօրութեան
կը վերածուի :

Պղտի շարժիչներն ամենօքտակար են առձեռն արուեստից, որոնք սակաւ և դիւրագին զօրովթեան պէտք ունին. Որով գործաւորն կրնայ իւր տունը աշխատիլ առանց մեծամեծ զործանոց. ներ վաղերու, և կամ հանգստեամբ իւր ընտանեաց մէջ վաստակիլ քան թէ ամբողջ օրը կամ շարաթը հեռանալ անոնցմէ: Մահոթ է ընթերցանելեաց փոքր և զիւրագին մեքենայ մը գտնալու համար անբաւ փորձերն, սակայն այս ևս վերապահեալ էր 1884 տարւոյն: Այս մեքենայն միայն կազմ մը կը բովանդակէ, և ոչ պէտք ունի պատրաստութեան, ջերմացընելու կամ եղով մաքրելու, միշտ պատրաստ է յաշխատութիւն: Կը բաղկանայ կազէ մը, որ տարրաբանական զօրութենէ մղեալ օգոյ հետքաղդրուելու ժամանակ՝ միջնաձող (stamnus): Մը կը բարձրացնէ, որ մթնոլորտին ճնշմամբ զարձեալ իւր սկզբնական դիրքն կ'առնու. այս տարրաբանական խառնուրդն է սկիզբն շարժման:

Ճնշեալ օդն և ջերմացեալ ջուրն գեռոջ արդիւնաւորեցան իրբև շարժիլ զօրութիւն:

Ամենամեծ քաղաքներներին, սոորերի կրեայ և օգային շոգեկառք հաստատեցին. օգային ըստելով՝ կ'իմանանք բաւական բարձրութէն ճամբաներ սեանց վրայ հաստատուած, շարգիլելու համար ճանապարհորդաց և կառաց ընթացքն: Փիլաստելիքիա մեծ հանդիսիւնոր օգային շոգեկառաց ճամբայ մը բացաւ, և 'ի Բարիկ նոյնպիսի աշխատութեան մը հիմը դրուեցաւ:

Պողպատը երկաթին յալթանակեց. վասն զի նոր միջոցներն դիւրացուցին դայն մեծ քանակութեամբ ջննելու: Իւր յատկութիւնքն երկաթէն աւելի լաւագյն են, և ձուլեալ ըլլալուն համար աւելի համասեռ է և տեղական, որով գնոյն բարձրութեանը կը հաւասարակըս:

Ի գիւտս բնաբանութեան առաջին է Պէլի հանճարեղ լուսահեռախօս գործին, որ ձայները անբաւ հեռաւորու-

թեամբ կը տանի լուսոյ և ելեկտրակառ նութեան միջոցով:

Զայն մարմնոց հիւլից թրթառւմն է. իւրագանչիւր ձայնին՝ առաձգական մարմնոց ճօճման թիւ մը կը համապատասխանէ: Արդ Պէլ այս ձայնին ճօճումը փոխեց ելեկտրական ճօճման՝ պարզ մարմնոց մը միջոցով, այսինքն սելենի, որուն սեպհական յատկութիւնն նոր գտնուեցան:

Քննուելու ետեւէ է լուսաւոր պատկերներն ելեկտրականին զիւտով՝ տեղափոխել:

Ելեկտրականութիւնն յաղթանակեց 'ի Բարիկ իւր բազմաթիւ յարմարութեամբն 'ի մեքենայս:

Առաջին ելեկտրականութեան աշխարհանդէսն ուսումնական ապացոյց մ'էր ժժու գարուն յառաջադիմութեանը. և ցըցուց որ զօրութիւն կամ շարժում մը չկայ՝ որուն ելեկտրականութիւնը չկարենայ նպաստամատոյց ըլլալ: Հօն տեսնուեցաւ որ ելեկտրականութիւնն արձաններ կը ձուլէր, կ'արձաթազօծէր և կ'ոսկեզօծէր, կը ալցէր, կառքերը կը քաշէր, օգապարիկները կը շարժէր և արմտեաց թեփն կը մաղէր. բժշկաց, արուեստաւորաց և տարրաբանից կը ծառայէր, և իւր շոշողուն լոյսն՝ արեգական նման կը տարածէր:

Ելեկտրական լուսաւորութիւնն զգալի կերպով յառաջեց: Յաշխարհահանդէսն Բարիկու ամենայն դրութիւններն փորձուեցան, սկսեալ վոլფայեան աղելէ մինչև զուգահեռական ածուղն: Նոյնպէս զիխաւոր քաղաքաց մէջ անոր լոյսն փորձուեցաւ և յաջողեցաւ. և հիմա Բարիկու, վեննայի, Միջանու և ուրիշ քաղաքաց զիխաւոր ճամբաներն եւ լիկտրութեամբ լուսաւորուած են. Նիցցայի և վեննայի թատրոնաց հրդեհն պատճառ եղաւ. հասարակաց հանդիսից շէնքերու և գրիմէտէ ամենայն թատրոնաց մէջ ելեկտրական լոյս գործածել: Ցուսանքթէ յառաջադիմութիւնն երեկ տրական լուսաւորութիւնն ալ կ'աժըն ցընէ:

Առաջին բարդն, յորում ելեկորականութիւնն քիմիական աղբակովք կը գոյանար, բուրովին մոռցուեցաւ. մագնիսաելեկորական մեքենաներն յաղթանակեցին, և յաղթանակեց երեկի խտալացին բաշխնորդի՝ առաջին անգամ գտնող ելեկորական մեքենային գաղափարն, որ սովորաբար իրամմի կը համարուի:

Լուսանկարիչը, չկարենալով դեռ դունաւոր լուսանկարելն յաջորդյընել, ետեւ եղան գէթ շահնկային մածացով (gelatina bromurata) կարենալ լուսանկարել 'ի մի վայրկենի, որով կրցան բնական զրից պատկերներ ունենալ: Այլը յաջողեցան ևս արագ շոգեկառք մը, վաղող ձի մը, ջրվէժ մը և ծովուն ալիքն իսկ լուսանկարել:

Մի՛ և նոյն եղանակաւ ժամանէն յաջորդցաւ Գաղղիոյ Մէօտոնի դիտարանէն լուսանկարել անցեալ տարւոյն յունիսի Գիսաւորը: Յետ այնչափ տարուան փորձայ, ժամսէն կրցաւ առաջին անգամ յաղթել արգելից, որ է նախ գիսաւորաց արեգական մօտենալով տրագութեան ածիլն, երկրորդ լուսանկարելու ժամանակ երկու շարժումն, այսինքն երկրիս և զիսաւորին: Մասնաւոր գործուով մը, որ լուսանկարելու ժամանակ հաւասարապէս երկրիս և զիսաւորին կը շարժէր, կէս ժամուան մէջ կրցաւ ապակւոյ վրայ պատկերել:

Տարրագէտք աշխատեցան 'ի վերըուծութեան, 'ի բաղադրութեան և 'ի վարդապետութեան: Բաղադրութեան փորձերն աւելի հետաքրքրական են հասարակաց. վասն զի արուեստով կ'ունեցուի կենդանական և բուսական բազարութիւններն, մանաւանդ երրոր արուեստից օգտակար արդիւնք մը ըլլայ: Ասոնց մէջ նշանաւոր են լեղակին բաղադրութիւններն, որոնք գունաւորիչ ամենայարդի մարմնէ մը յառաջ կու գան:

Շուցէմպէրկէր բարիզու գիտութեց Ակադեմիային՝ մինչեւ ցայսօր քիմիական սկզբան հակառակ վարդապետութիւն մը ծանօթացուց:

Տարրագանութեան հիմնական օրինաց մէկն է մարմնոյ մը ծանրութեան միշտ նոյն մնալը: Վասն զի բաղադրեալ մարմնոյ մը ծանրութիւնը բուրովին հաւասար է բաղադրողաց կշուոյն. աիեղերաց մէջ հիւլէ մ'ալ չոչընչանար: Այրդ կովկասեան նաւթին բաղադրութեան հետազոտութիւններն հակառակը ապացուցին, այսինքն բաղադրեալ մարմնոյն կշուոր բաղադրուղներէն աւելի է:

Խնդիրն կը ծանուցանենք իրեն նոր անդրագարձութիւն մը, առանց մոռանալու որ մարդկային ամենայն քննութեանց մէջ սխալմունքն և պակասութիւններն անշափ են: Սակաւաթիւ արդեանց վրայ նոր վարդապետութիւն մը հաստատելու ժամանակը չէ:

Կենդանաբանական կազմութեան համար բաստեոփի փորձերն այնչափ ամենօգտակար են, որ մարդկութեան բարերարն կրնայ կոչուիլ:

Մարդոյ և անասնոց տարափոխիկ հիւանդութիւններն թարախէն (virus) կը փոխադրին, որոնք այլ և այլ կերպով կենդանական կազմութեան մէջ մսնալով զայն կը թունաւորեն: Մանրագիտակին զննութիւնները ծանօթացուցին թարախին մէջ ամենափոքր գործարաններ և մանրագիտակային հաստատուն կամ շարժական բոյսեր ըլլալը, որոնք արեան և հիւսուածներուն մէջ անծուելի կը բազմանան: Սակաւաժամանակուան մէջ այս կենդանիներ ծնանիլ:

Բաստեոփի կելոնզն (carbonchlo) ունեցող կենդանեաց արեան վրայ փորձելով, այս կենդանիներն արգանակի մէջ մեցցնել յաջորդցաւ, և թթվուածնով և ութ օր 430 ջերմութեան զնելով, հաւանդութեան հակառակ նոր թարախն մը գտաւ՝ իրեն զեղ:

Այս թարախն պատուաստեց կենդանեաց, և զանոնք ապատեց պալարի թարախէն: Այս փառաւոր արդիւնքն իրցուցնեն որ սակաւ ժամանակուան մէջ նոյն միջոցն ևս պիտի զտնուի մարդուատարափոխիկ հիւանդութեանց համար, և այլ և այլ պահպանողական թարա-

խով պատուաստելով՝ ապահով պիտի ըլլանք շատ հիւանդութիւններէ, որոնց ամեն տարի անթիւ գոհեր կ'ըլլան։

Եթէ այս բանս, ինչպէս որ կը յուսանք ճշմարտի, բասդէօռ որ արդէն մեծ է իւր խմբի վրայ ըրած աշխատութեամբն, եններէ գեռ աւելի անուանի պիտի ըլլայ։

Կենդանաբանութիւնը շարունակեց իւր վերլուծական աշխատութիւնքը. օղ. տութելով բրածոյից քննութիւններէն ջանաց կամաց կամաց կատարելագործէլ երկրիս մակերևութիւն վրայ գործարանաւոր կենդաննեաց կազմութեան շարին։ Սեպհական բան մ'է ձկանց ուրովայնին աշածեւ գործարանաց գիւտն և նշանաւոր է Լիւպդքի մրջիններուն կազմութեան վրայ զիտողութիւնքը։

Տցէնէրէնին նորանոր գաղափարներն սակաւ ինչ հարուածեցին բուսոց մնընդեան վրայ Լիպկի վարդապետութիւնը, այսինքն թէ ածուղին մի մասը ըստովքի արմատներէն կը ծծուի։

Ֆայ նոր կարծիք մը հրատարակեց լուսնոյ հրաբուխ ըստածներուն վրայ, որոնք հեղուկ մարմին մը կ'արտահռանեն, և այս հեղուկը լուսնոյ մակերևութէն դուրս կը ծծուի, որ է երկրիս ձգութենէն։

Գիսաւորք մեր աչաց առջեկն անցան, աստղաբաշխներն իրարու հակառակ կարծեաց մէջ ձգելով, որոնք ոչ գէս ունին և ոչ զլուխ։

Մանչի սոորերկրեայ դրնելն և բանամայի պարանոցին փորձի աշխատութիւնքն կը շարունակին։

Պարանոցին կտրելն արդէն 16 քիլոմէդր յառաջացած է, և յետ երից ամաց շոգենաւք պիտի կարենան այն երկրին մէջէն անցնիլ. յընելելն ծովէն 800 մէդր ցած է, և ապագային աղէկ յոյս կու տայ. Սէն կոդարլերան ծակելն վերջացաւ. Զուփուէրզէի ցամաքեցնելն, Մալաքայ թերակղզւոյն Քրաֆ պարանոցին կտրելն, այս տարուան մեծամեծ գործոց գաղափարելուն և լրացլնելուն կը վերաբերին։

Հուսկ յետոյ զիտնական ժողովք։

Արդարեւ մեծ կարեորութիւն մը չունի այս տօնախմբական գիտոց ժողովին, որոնց իւրաքանչիւք ոք կը ներկայացնէ իւր արդէն ծանուցեալ գիւտըն, որպէս զի ժողովական վաւերացման գովութիւնն ընդունի։ Սակայն կը ծանուցանենք որ 1881 տարույն նման բազմաթիւ գիտնական ժողովք ոչ երբէք եղած էր։

ԴՐՈՒՅՆ ԵԼԵԿՏՐՈԿԱՆ ՇՈՒՐԺԻՉՆ

ԵՒ ԶԱՅՆ ՆԱԽԱՐԿՈՒԹԵԱՆ ԳԱՏԵԱՃԵՑԼՆ ԵԼՆ

Հարժման արգասեաց ելեկտրականութիւնը պատշաճեցնելու առաջարկութիւնն, երկու տարի առաջ Դրույնի գիւտով նոր քայլ մ'ըրաւ, որ Սիմենսի մեքենայն այնպիսի կերպով նորոգեց՝ որով կարենայ զօրութիւնը անցել և իւր ընթացից ժամանակ անգործութիւնը նուազեցնել։ Դրույնի գիւտոյն սեպհականութիւնն էր ճախարակը փոքր ինչ գալարել, այսինքն զլանեան ձեզն փոխանակել ողորտաձեւ։

Ելեկտրականութիւնն ելեկտրանկայուն մեքենայէ մը սկիզբն կ'առնու, որ շարժէ մը ոգեւորեալ է և հալորդիչ թելերով երկրորդ նոյնպիսի մեքենայի մը կ'անցնի, և հոսանք մը յարուցանելով կը ստիպէ զճախարակը իւր վրայ դաւնալ. Թաւալման շարժման ատենը զօրութեանց բաւական կորուստկ'ըլլայ, երբոր ճախարակը իւր ընթացից մեռալ կէտէրը հասնի, այսինքն այն կետերն՝ յորում ելեկտրամագնիտի և ճա-